

Բարոյական և քաղաքական տևականության:

(Տես երես 129:)

ՄԵՏԱՍՏԱՆՆԵՐՈՒԹ ԽՈՍԿՎՈՒԹԻՒՆ

Մարդկանց վերաբերութիւնները փոխիխակի մէկմէկու ծառայելուն վրայ կը կայանան:

Միրըպոյի մէջ բան մը չէր հանդիպած զբեթէ ամենայն աշխատութեանց դադրելէն ետքը. ամենայն ոք իրենց կարութեանը համեմատ փութացեր էին օգնելու այն ընտանեաց՝ որք սաստիկ նեղութեան մէջ ինկած էին գործատանց փակուելովը. բարեկեցիկ կալուածատէրերէն վալքուր, Տիւրբէ, Տիւրուր, Ռավոյ, Պէրզրան առատ պարգևաց հետ զոր կը բաշխէին կամ ժողովրդապետին ձեռքով բաշխել կուտային, նաև մեծագոյն օգնութիւն մ'ալ կ'ընէին որ է աշխատցընելը: Ժամանակին պարագան պատեհ համարելով իրենց կալուածոցը վրայ, աշխատութիւններ ընել կուտային, որոնց ուրիշ ատեն անշուշտ ձեռք չէին զարներ: Բատ խորհըրդոյ Տիւրբէի և առաջարկութեան վալքուրի հասարակութիւնը հաւաներ էր շատ ատենէ 'ի վեր մոտածուած և ընչից նուազութեան համար ձըգձըգուած աշխատութեանց կատարումն տալ: Ցետին կարօտութեան մէջ եղող գործաւորքն ալ իրենց ճարտարութեամբը վաստակի յաջող դուռ մը ունեցան:

Տարակոյս չիկայ որ իրենցմէ շատին համար շատ ծանր էր անսովոր և նուազդնով աշխատութեան մը ձեռք զարնել. սակայն երջանիկ կը համարէին զիրենք այն գծուարին պարապայից մէջ զբաղանք գտած ըլլալնուն համար, որով գոնեա իրենց ընտանեաց հացը կը ճարէին. փորձով կը սկըսէին հասկընալ Տիւրբէի խօսքին ճշմարտութիւնը թէ թշուառ ժամանակի մէջ աղքատները հարուստներուն յաւելուածիքը կ'օգ-

տուին: Եթէ սմանք երբեմն մեղաղբեր էին հարատութիւնը՝ ողջամիտք կը յարդէին անոր օգտակարութիւնը:

Սակայն ցորենին զինը տակաւին բարձր էր. նախընթաց աղմուկները աւելի սուզնալուն պատճառ եղեր էին. այնպէս վախ մը ձգեր էին ամենուն սրտին մէջ, որ երկու տօնավաճառ իրար վրայ՝ ոչ ոք համարձակեցաւ ցորեն տանելու. բայց որովհետեւ ոստիկանութիւնը վերջապէս հանդարտութիւն պատճառեր էր, երրորդ տօնավաճառին քանի մը սայլ երևցան, և չորրորդին քիչ մ'աւելի: Ցորենին նուազութեամբ սուզնալու վախը Գաղղիոյ ուրիշ կողմերէն եկած լուրերով բարեբաղդաբար փարատեցաւ. առատ ցորեն կը հասնէր Ռուսաստանէն, և շատ աւելի կը սպասուէր նաև Ամերիկայէն. ալ ապահով էին ինչուան առաջիկայ տարւոյն հունձքը բաւեցնելու:

Տիւրբէ չէր պակսեր իր ամեն խօսակցութեան սկիզբը ունկնդրաց սիրտը հանդարտեցնող լուրեր հաղորդելու, որոնք շուտ մը բոլոր աւանին մէջ կը տարածուէին: Շատ մը ցորեն եկած ըլլալը պատմելէն ետքը՝ որով կը յուսացուէր թէ շուտ մը հացին զինը նուազի, իր խօսակցութեանց նիւթոյն մէջ մտաւ.

— Տեսանք, ըստաւ, որ աշխատութիւնն հարատութեան աղբիւրէ. մարդս աշխատութեամբ սեպհական ինչք կ'ունենայ. և աշխատութիւնն է ամենայն ստացուածք տուողը. ուրեմն աշխատութեան վերաբերեալ ինդիրները մեղի համար շատ կարևոր են, և այս նըկատմամբ պիտի խօսինք այս նիւթոյս վրայ. և նախ թէ ինչպէս կ'աշխատին մարդիկ:

— Զեռքով ու բազկօք, վրայ բերին հանդիսականներէն շատերը:

— Ոչ միշտ, բարեկամքդ իմ. հիմա կը տեսնէք: Բեռնակիրը, քարակովը, երկաթագործը, փայտահարն ու ջուլհակը իրենց մարմնոյն դնդերներովը կ'աշխատին. բայց խնդիրներ պաշտպանելու համար օրէնսդիտութիւնն սորվող

փաստաբանը, հիւանդութեան մը նըշաններուն վրայ միտք հոգնեցնող բժիշկը ինչպէս առջեն առնելը իմանալու համար, մեքենայ մը քալեցնելու համար պէտք եղած շոգւոյն ուժը հաշուող ուսումնականը՝ մոտք կ'աշխատին, և այս աշխատութիւնը թէպէտ ձեռագործական աշխատութեան շինմանիր՝ սակայն ոչինչ նուազ դժուար է: Օրինակի համար՝ ահաւասիկ Հռայմնուտ, որ ձեռօք չաշխատիր՝ ինչպէս ձեր մէջէն շատերը, և սակայն տղաքնիդ կրթելու համար նուիրած ըլլալով ինքզինքը՝ իմ գիտցած արուեստներուս մէջ ամենէն դժուարինն է ըրածը, և որուն համար որչափ ալ իրեն չնորհակալ ըլլանք բաւական չէ: Ուրեմն կ'աշխատի մարդս ամեն անդամ որ մարմնով կամ մոտք կը ճգնի:

Սակայն որպէս զի աշխատութիւնն այս անուան արժանի ըլլայ՝ պէտք է որ օգտակար վախճան ունենայ և աշխատողին կամ այլոց բանի մը ծառայէ: Հրացանն ուսը զարկած վազվըզող որսորդը թէպէտև սասատիկ կը հոգնի՝ բայց չաշխատիր. երբեմն ալ մարդս աշխատութիւն մը կ'ընէ անձին համար օգտակար՝ բայց այլոց վնասակար, ինչպէս սուտ ստակ կոխողը. այլ 'ի բայց առեալ քանի մը դժուարագէպ և եղեռնաւոր զարտուղութիւնքը՝ աշխատութեան վախճանը միշտ բարեգործել է մարդկութեան:

Որովհետև աշխատութիւնը պէտք է օգտակար վախճան մ'ունենայ՝ ուստի կորուսեալ աշխատութիւն է այնպիսի բան մ'ընելու համար եղած աշխատութիւն որ առանց ճգանց ալ կրնայ ըլլուիլ. այս պէս՝ ցորեկ ժամանակ փեղկերը փակել և արեսու լուսոյն տեղ կանթեղի կամ կազի լոյս գործածելն յիմարութիւն է: ինչ որ կարելի է առանց նեղութեան ընել՝ մեծաւ ծախիւք ընելը կորուստ է աշխատութեան. յար և նման է այսմ նաև այն մարդուն ըրածը՝ որ կարենալով 500 հազարակրամ մէկ անդամուան մէջ սայլով փոխազրել՝ կը յամառի բազկօքը կրել քսան անդամերթեւ-

կելով, իւրաքանչիւր անդամուն 25 հազարակրամ տանելով. այնպիսին ոչինչ կ'աշխատի՝ այլ ողորմելաբար կը տանջուի:

— Բայց խելքի դէմ բան է, ըստ Միքայէլ. ասանկ բան մտածող չիկըրնար ըլլալ:

— Այս բանս խելքի դէմ կը համարիս, Միքայէլ, և իրաւունք ունիս. սակայն շատ մարդկանց գաղափարն ասանկ է, և նախ քուկդ. քիչ ետքը կը ցուցընեմ, հիմա շարունակենք. մեզի պէս կրթեալ ընկերութեան մէջ ամենայն ոք որ ընկերութենէն կ'օգտուի պէտք է որ աշխատելով փոխազարձ հատուցումն ընէ ընկերութեան:

— Արդ հարուստներն որ չեն աշխատիր՝ իրենց պարուքէն կը պակսին, ըստաւ լէսնարտոս բարձրածայն. ես արդէն ըսեր եմ:

— Շատ առաջ չերթանք, լէսնարտոս. նախ մէյմը որ շատ քիչ հարուստ կայ բոլորովին պարապորդ. սակայն ըլլալն ալ՝ չըլլալն ալ խնդրոյն տարբերութիւն չիբերեր: Ըսէ ինծի. եթէ աշխատութեամբդ ապագայ հանդչելունիւթ մատակարարս քեզի, իրաւացի կը համարիս որ այն ատեն աշխատողները գանձն և ըսեն թէ դու այլոց գոյքը կ'ուտես:

— Յայտնի է թէ ոչ. վասն զի ես ըրած ծախիքս աշխատութեամբս շահած եմ:

— Աղէկ ուրեմն. այս է հարուստներուն ալ վիճակը, կամ վաստըկած են հարատութիւննին և կամ ծնողացմէ առած են. մէկ կամ միւս դիպուածին մէջ ալ կանխաւ վճարած են իրենց պարուքը անձամբ կամ իրենց հօրը ձեռքով, վասն զի հարստութիւննին իրենց կամ իրենց նախորդացը աշխատութեանայմունքին մնացորդն է. ասիկա պէտքը չէ անտեսել. չիմունանք նաև թէ աշխատութիւն կայ մոտաց, աշխատութիւն ալ կայ ձեռաց, երկուքն ալ հաւասարապէս օգտակարք ընկերութեան որ թէ 'ի միոյն և թէ 'ի միւսոյն կը շահի:

Մարդս ամեն տեսակ կարօտութիւն ունի և առանց նեղութեան և ոչ մէկն ասոնցմէ կրնայ լեցընել. կարօտութիւնը գոհ ընել ըսել՝ վայելք ըսել է, վասն զի մարդս կը վայելէ ամեն անգամ որ իր պիտոյքը կամ փափաքը կը հաճեցընէ. ուրեմն պէտք է որ մարդս որ և իցէ կերպով գնէ իր հաճոյքը կամ վայելքը. բայց կը ջանայ կրցածին չափ նուազ գին տալ. և այս փափաքէս կը յառաջագային աշխարհքիս վրայ եղած ամենայն գարգացմունք :

Գիտենք որ եթէ ամեն մէկերնիս ստիպեալ ըլլայինք անձամբ ամեն բան ընելու և ամեն վայրկեան աշխատութեննէ աշխատութիւն անցնելու՝ անտանելի նեղութիւն կը կրէինք, և ոգեսպառ ըլլալով հանդերձ՝ շատ խեղճ պիտի ապրէինք, շատ խեղճ բնակութիւն և հագուստ պիտի ունենայինք: Բայց որովհետեւ ամենայն մարդիկ մի և նոյն պէտքըն ունին, մէկուն համար օգտակար եղածը՝ այլոց համար ալ նոյնպէս օգտակարէ. արդ եթէ մէկը բան մը իրեն համար պէտք եղածէն աւելի շինած է, և եթէ մի և նոյն ժամանակ ուրիշներ ալ իրենց պէտք եղածէն աւելի ուրիշ քանի մը բաներ շինած են, ասոնցմէ ամեն մէկը իր աշխատութեն արդեանց մէկ մասը կը փոփոխէ այլոց աւելցուք մասին հետ. այս ըրածնին փոխանակութիւն է և փոփոխակի մէկմէկու ծառայութիւն ընել:

Իսկոյն ըմբռնեցին մարդիկ որ մէկ բանի վրայ աշխատիլը շահաւոր է, վասն զի այնու ամենայն պէտքերնին կրնան լեցընել փոխանակութեամբ: Բայց բոլորովին մէկ բանի վրայ միայն աշխատելով, ամեն մէկը բազմութեան ըրածէն՝ որ ուրիշ բաներու ալ կը զբաղին, շատ աւելին կ'ընէ. այս հնարագիտութեամբ ամենքը աւելի արդիւնք յառաջ կը բերեն և աւելի ալ նիւթ կ'ունենան փոխանակելու. ուրեմն ամենքն իրենց աշխատութեանը համար աւելի հաճութիւն կամ վայելք կ'ունենան: Ուստի փոխանակութիւնը պատճառեց զրաժանումն աշխատութեան, որ կը գիւ-

րընցնէ և կը շատցընէ փոխանակութիւնը, և որչափ փոխանակութիւնք կը շատնան՝ ամեն մարդուն վայելքն ալ կը շատնայ: Բաժանումն աշխատութեն, փոխանակութիւնք վաճառուց, դիւրաւ մեր պիտոյքն հոգալ, ասոնք ամենն ալ կապուած են մէկմէկու հետ:

— Բայց, ըսաւ վիէոլէն, հրամանքդ փոխանակութեան վրայ կը խօսիս՝ մինչդեռ մարդիկ շատ քիչ անգամ իրարու հետ փոխանակութիւն կ'ընեն. ընդհակառակն անդադար կը գնեն ու կը ծախեն:

— Ի՞նչպէս կարելի է, ըսաւ Անդրէաս. ես որ գործաւոր եմ կ'աշխատիմ ու բան չեմ ծախեր. իսկ գնելու ըսածիդ չափ ստէպ առիթ չեմ ունենար, մանաւանդ հիմակուան ժամանակս:

— Երկուքնիդ ալ իրաւունք ունիք և չունիք, պատասխանեց Տիւրրէ: Դիտեցէք որ ես սկըսայ ըսել թէ մարդիկ մէկմէկու ծառայութեամբ կը փոխանակեն. ըսածս աւելի հասկանալի ընելու համար ապրանք փոխանակելու վըրայ խօսեցայ, վասն զի մարդիկ բուն անկէ սկսան. բայց աւելի ճշդիւ խօսելու համար ըսենք թէ մարդիկ ծառայութիւն կը փոխանակեն մէկմէկու:

— Սակայն ինծի կ'երեայ թէ՝ վրայ բերաւ վիէոլէն, այս բանս ըստ ամենայնի ճշմարիտ չէ. երբոր ես ձուլածոյ ապրանք գնելու համար դարբնոց կու գամ և անոնց տեղ աղուորիկ աղուորիկ ստակներս կը փոխանակեմ՝ ինծի կ'երեւայ թէ Պլոնտոյի ծառայութիւն մը կ'ընեմ առանց հատուցման, վասն զի կրնայի ուրիշ տեղ ալ երթալ:

— Եւ ես, ըսաւ Տիւրուր, երբ հերկագործ մը կը վարձեմ, միթէ ես չեմ ծառայութիւն ընողը՝ քան թէ ինքը:

— Երկուքնիդ ալ կը սխալիք: Ըսէ ինծի, վիէոլէն, ինչո՞ւ համար ձուլածոյ ապրանք կը գնես:

— Ինծմէ գնողներուն ծախելու համար:

— Իսկ դու, Տիւրուր, ինչո՞ւ համար հերկավար մը կը բռնես:

— Երկիրներս մշակելու համար . առանց ըսելու ալ կ'իմացուի :

— Ուրեմն եթէ դու , վիշտըն , ձու լածոյ կամ երկաթի ապրանք կը գնես՝ ըսել է թէ պէտք ունիս , և Պլոնտոյ ծառայութիւն մը կ'ընէ քեզի ճարելով : Եւ դու , Տիւրուր , եթէ մաճակալ մը քու ծառայութեանդ կ'առնուս՝ ըսել է թէ պէտք ունիս և չես ուզեր անձամբ բանիլ երկիրներդ . ուրեմն կօղիսա քեզի կը ծառայէ և քու տեղդ բանելով աղէկութիւն կ'ընէ քեզի :

— Բայց թէ որ ես կօղիսաք բանած չըլլայի ուրիշ մը բոնած կ'ըլլայի և իմ երկիրներս հաւասարապէս մշակուած կ'ըլլային :

— Այնպէս է , ուրիշ մը պիտի ծառայէք բանեցնելու՝ ահաւասիկ տարբերութիւնը . եթէ կլօղիսաք բոնեցիր՝ կը ճանչնայիր որ համեստ աշխատասէր մէկն է ու խման չէ . աղէկ ծառայեց քեզի պէտքդ լեցընելով , ինչպէս որ դու ալ աղէկութիւն մ'ըրիր իրեն զինքը բոնելով : Ըստ այսմ , վիշտըն , կրնայիր գործիքներդ ուրիշ տեղէ գնել . եթէ Պլոնտոյէն գնեցիր՝ ըսել է թէ զիւրագոյն համարեցար իրմէ առնուլ՝ քան թէ հեռուէն բերել տալ : Ո՞ր և իցէ կերպով գործիքի պէտք ունէիր , և Պլոնտոյ որ գործիք կը շինէ՝ ծախելու պէտք ունի . երկուքնիդ ալ մէկմէկու աղէկութիւնը ըրիք՝ դու իրեն վաճառքը գնելով և ինքը քեզի ծախելով : Իսկ դու , Անդրէաս , կարծես թէ բան չես ծախեր :

— Յայտնի է . ես , զիտես , ամեննեին տուրեառութիւն չեմ ըներ :

— Իրու է . բայց ինչ կ'ընէիր գործատուն եղած ժամանակդ :

— Կ'աշխատէի , ամենքը զիտեն :

— Ի՞նչ վարձք կ'առնուիր աշխատութեանդ փոխարէն :

— Ստակ . թէպէտ և ուզածիս չափ չէին տար :

— Ուրեմն ստակ կը վճարէին աշխատութեանդ համար վիշտընի և Պլոնտոյի պէս , թէպէտ և իրենք ալ քեզի պէս կը համարին թէ իրենց վաճառուցն

համեմատ չէ առածնին : Եթէ Պլոնտոյ երկաթ կը ծախէ՝ դու ալ աշխատութիւնդ կը ծախես . ահաւասիկ տարբերութիւնը . բայց երկուքնիդ ալ ծախող էք :

— Բայտ այսմ , վրայ բերաւ Լէոնարտոս , աշխատութիւնը վաճառք մ'է և զործաւորն այլոց նման վաճառական , այսու տարբերութեամբ որ իրեն վաճառքն աշխատուելիք է , փոխանակ պատրաստ վաճառուց : Բայց զիտե՞ս , Տիւրրէ , ինչպէս կ'ախորժիմիրաց վրայ այս կերպով մտածել : Ինչքն 'ի բաց առեալ , ընդ մէջ տեարց և գործաւորաց տարբերութիւն չիկայ :

— Շատ իրաւացի է ըսածդ , Լէոնարտոս . բայց մարդիկ ցաւալի սովորութիւն մ'ունին որ բառից վրայ կանկ կ'առնուն , փոխանակ ՚ի խորս իրաց մրտնելու : Նաև շատ անզամ զործաւորը անմտածողութեամբ իրենց կերպերովն ու խօսակցութեամբը՝ զոր կարծես թէ երբեմն կոպտացնել կը ջանան , այս սխալ գաղափարները կ'ընտանեցնեն , զրեթէ կարծել տալ ջանալով որ տարբեր քաղաքացուց ցեղէ մ'են , մինչդեռ դպրոցաց մէջ առած կրթութեամբ կրնային զիւրաւայիսի կերպ և այնպիսի խօսակցութիւն մ'ունենալ որ ըստ ամենայնի զիւրենք հաւասարեցնէր բարեկեցիկ մարդկանց հետ : Ներեցէք անցողաբար ըսելու ձեզի , բարեկամքդ իմ , թէ չէք կրնար կարծել որչափ կը վնասէք ձեր վիճակին աղէկնարուն այս գէշ սովորութիւնները վրանիդ կրելով :

Բայց մեր նիւթոյն դառնալով կ'աւելցընեմ որ զձեղ բարձրացնող մտածութիւններէն մէկն ալ պէտք է ըլլայ այն որ տեարք և գործաւորք փոփոխակի մէկմէկու ծառայութիւն կը հատուցանեն : Եթէ , օրինակի համար՝ երբ գործատունը կը բանի , լընուար գործաւորաց պէտք ունի աշխատութիւնը հասցընելու համար , դուք ալ ապրելու համար աշխատելու պէտք ունիք . ուրեմն լընուար ձեզի աղէկութիւն կ'ընէ գործատով և դուք ալ փոխադարձ աղէկու-

թիւն կ'ընէք իր աշխատութիւնն ընելով։

Կրնայի մարդկութեան ամեն վիճակ ները մէկիկ մէկիկ առջենիդ պարզել և ցուցնել որ ամենայն գործոց մէջ ծառայութեան փոխանակութիւն կայ։ Այսպէս, երբ դժուարին պարագայի մը մէջ կ'երթաս փաստաբան մը կը զըտնես ու քեզի խորհուրդ կու տայ որով խնայողութիւն կ'ունենաս կամ դատ մը կը վաստըկիս, ծառայութիւն է ըրածը։ Հիւանդացար, բժիշկ կը կանչես, կը քննէ ու հիւանդութեանդ պատճառը կ'իմանայ և դարման մը կը յանձնէ, որով կը բժըշկուիս, ծառայութիւն է ըրածը։ բայց դու ալ փոխադարձ իրենց ծառայութիւն կը հատուցանես. վասն զի իրենք այն արուեստներն ընտրած են եկամուտ ստանալու համար, և անոնք որ իրենց դիմելու վստահութիւն ունին՝ տուած վճարքովնին ծառայութիւն կ'ընեն անոնց։

Ազէկ քննեցէք և կը տեսնէք որ յամենայնի փոխանակութիւն ծառայութեանց կայ. սխալեցնողը ծառայութեանց զանազան կերպերով ըլլալն է։ Իսկ մարդկանց ըրած ամենայն գործառնական ծառայութիւնները յետադայ այս չորս տեսակաց մէջ կը բովանդակին.

Տալ՝ որպէս զի մեզի ալ տան։

Տալ՝ որպէս զի մեզի համար ընեն։

Ընեկ՝ որպէս զի մեզի ալ տան։

Ընեկ՝ որպէս զի մեզի համար ընեն։

Տալ՝ որպէս զի մեզի ալ տան, խանութպանին դիպուածին մէջ է, որ մէկ վաճառքին տեղ ուրիշ տեսակ վաճառք կու տայ, և կամ ստակ առնելով, որ նոյնպէս վաճառք է՝ ինչպէս պիտի տեսնենք. ասիկա ապրանքի փոխանակութիւն է։ Այս դիպուածին մէջ կը բովանդակուի ինչ որ սովորաբար ծախել ու գնել և կամ տուրիւառ կ'ըսուի։

Տալ՝ որպէս զի մեզի համար ընեն՝ այն դիպուածին մէջ է երբ ծառաներ ու գործաւորներ կը բանեցնենք. տէրը ստակ կը վճարէ անոնց և մասամբ բնա-

կան վճարմունք է ըրածը, իրենց բնակարան ու կերակուր տալովը, և իրեն համար կ'աշխատին։ Այս է տերանց դիպուածը նկատմամբ ծառայից և գործաւորաց. աշխատութեան տեղ ստակ կը փոխանակեն։

Ընեկ՝ որպէս զի տան մեզի՝ առաջնոյն հակառակն է. ծառայից և գործաւորաց վիճակն է որ ոսճկի համար կ'աշխատին. ստակի տեղ աշխատութիւն կը փոխանակեն։

Ընեկ՝ որպէս զի մեզի համար ընեն՝ այն սակաւագէպ դիպուածն է որ մէկու համար աշխատութիւն մը կ'ընենք վոխանակ ուրիշ աշխատութեան մը՝ որ մեզի համար պիտի ընէ։ Քննեցէք մարդկանց ըրած աշխատութեանց ամենայն տեսակները, և կը տեսնէք որ ամենքն ալ այս չորս դասակարգութենէն մէկուն կամ միւսոյն կը վերաբերին։

— Կ'իմանամ, ըստաւ ան ատեն Միքայէլ, որ ամենայն գործք ծառայութեանց փոխանակութիւնք են. սակայն չեմ գիտեր թէ ինչ դասակարգութեան մէջ կը մտնեն փաստաբանին և բժշկին ծառայութիւնները՝ որոնց վրայ կը խօսէիր քիչ մը առաջ։

— Անոնց դասուն մէջ որ կ'ընեն որպէս զի իրենց ալ տրոշի, կամ ուրիշ կերպով կ'աշխատին որպէս զի շահին։ Այսպէս փաստաբանն ու բժիշկը օրէնսդիտութիւն ու դատ պաշտպանել կը ուրվին, բժշկութեան արուեստ և մարդկային մարմնոյն կազմութիւնը, դատաստանի մը մասերուն վրայ կը թիւն կ'ընեն և կամ մէկու մը հիւանդութեանը վրայ, որպէս զի իրենց աշխատութեան փոխարէն վարձքերնին առնուն։

— Պէտք է խոստովանիլ, վրայ բերաւ Միքայէլ, թէ շատ անգամ ըրած աշխատութիւնին տրուած ստակին համեմատութեամբ մեծ բան մ'ըսել չէ։

— Բայց, Միքայէլ, երբ դու նօտարին, փաստաբանին կամ բժշկին կը վճարես՝ ոչ միայն հատուցմունք կ'ընես փոխարէն այն աշխատութեան որ կ'ընեն գործ մը տեսնելով քեզի համար կամ խոր-

հուրդ մը տալրվ, այլ կը վճարես նաև 15 կամ 20 տարուան աշխատութեան տեղ, որ իրենց ծնողաց մեծամեծ ծախիւքն ըրած են, և անդադար սորվելով հոգնելնուն համար, որպէս զի պէտք ունեցած ժամանակդ պատրաստ ըլլան ծառայելու քեզի: Լաւագոյն ապացոյց պէտքի ժամանակ իրենց ծառայութեանցը սուղ չըլլալուն այս է որ ծանր առթի մէջ գոհ չենք ըլլար մէկ փաստաբանով կամ մէկ սովորական բժշկով. ամենէն աւելի անուանին որուն վըճարքն ալ մեծագին է սուղ չերեար, երբ կեանքն կամ բախտը անկէ կախումն ունին:

Նոյնպէս է նաև, բարեկամքդ իմ, իմաստնոց, շինուածագիտաց, արդարութեան պաշտօնէին նկատմամբ, հասարակաց շահը խնամող հոգաբարձուին նկատմամբ, քահանային՝ որ կրօնից պաշտօնեայ է և բարուց պահպանութեանը կը հսկէ, և դաստիարակին նըկատմամբ որ ամենամեծ ծառայութիւն կ'ընէ մեզի կրթութիւն տալով. ասոնք ամենն ալ այն դասակարգութեան մէջ կը մտնեն որ կ'ընեն՝ որպէս զի տրուի իրենց:

Ամենքը մեզի համար կ'աշխատին. և եթէ մենք չենք տեսներ զիրենք հողուն կամ արուեստանոցի մը վրայ կքեալ, սակայն տարիներով սորվեր մտածեր են, ճակատնին զրեանց վրայ խոնարհած, և շատ անգամ երբ մենք կը հանգչինք՝ իրենք հսկելու և մտածելու հետ են թէ ինչպէս կրնան զմեզ աւելի ուսեալ, աւելի բարոյական ընել, մեր պահովութիւնը հաստատելու և բարեկեցութիւննիս շատցընելու իրենց զըրուածներովը, խորհուրդներովը և նորանոր գիւտերովը ու հնարիմացութիւններով: Իրենց ծառայութիւնները՝ թէպէտն երբեմն անծանօթ, սակայն կարեորագոյն են մարդկութեան համար, վասն զի չեն չափաւորուիր քանի մը անհատով այլ առ բովանդակ ընկերութիւն ուղղուած են: Նաև այս ծառայութիւններն այնպէս են՝ ի բնէ որ շատ դժուար կ'ըլլայ ամեն անգամ վճարով

հատուցումն ընել. ուստի որովհետեւ ընդհանուր ընկերութեան համար շահաւոր են, ջէրութիւնը հատուցումն կ'ընէ հասարակաց առձեռն պատրաստած դրամովը: Ո՞ր և իցէ կերպով ջէրութեան մեր անուամբը իրենց տուածթուակը իրաւացի հատուցումն է մասնական ծառայութեանց որ կ'ընեն անհատից կամ ընդհանուր ծառայութեց որոնցմէ ընկերութիւնը կը շահի:

— Բատ այսմ, վրայ բերաւ Մոքոր՝ զործունեայ մէկը, իրենց ըրածն ալ կը նմանցընես զործաւորաց և ծառայից:

— Տարակոյս չիկայ. և կարծեմ թէ այս բանս զծեզինծի չափ շինուաստացըներ: Ամենայն մարդիկ կ'աշխատին այլոց համար և իրենց աշխատութեան վճարք կը տրուի. ծառայութիւն կ'ընեն և ամենայն ճառայորշիւն արժանացոր և ռուկի: Բժշկին և օրէնսդիտին վարձքը, քահանային, ուսուցչին, պաշտօնակալին և ատենակալին ընդունած հատուցումը իրենց ոռօնիկն են, զործաւորին և ծառային շաբաթշէքին և ամրացքին նման. անունը իրին տարբերութիւն չիբերեր: Զիմոննանք նաև որ միշտ ծառայութեց փոխանակութիւն կայ:

— Բայց այս փոխանակութեան մէջ, ըստ Միքայէլ, միթէ ընդունածնէս աւելի չէ տուածնիս:

— Չեմ զիտեր, Միքայէլ, և ոչ ոք պէտք ունի ասոր վրայ զբաղելու: Մէկը պէտք ունի աշխատելու և կ'երթայ կը դտնէ այնպիսի մէկը որ աշխատցընելու մարդ կ'ուզէ. մէկ ուրիշ մը ծախու վաճառք ունի և զանոնք ուղղող դտնել կը փափաքի. ուրիշ մէկ մը սատակ ունի և բանի մը կամ աշխատութեան պէտք ունի զոր ուրիշն կրնայ ընել. ինչ կ'ընեն. կը հաւանին առաջինէն որոշեալ քանակով մը տալու փոխանակ երկրորդ որոշեալ քանակին:

— Բայց չիկրնար ըլլալ որ մէկը իր վաճառքէն կամ ժամանակէն աւելի տայ և ուրիշ մը իրենինէն այնչափ չիտայ:

— Կարելի է, եթէ մէկու մը կարօտութիւնը աւելի ստիպողական է. բայց ինչ կ'ըլլայ եղեր. եթէ փոխանակութիւն կ'ընեն՝ ըսել է թէ երկուքն ալ իրենց շահն ունին. փոխադարձարար երկուքին համար ալ կ'աժէ մէկմէկուծառայութիւնը, ապա թէ ոչ փոխանակութիւն չէր ըլլար, վասն զի ազատ են ընելու:

— Սակայն Պ. Տիւրբէ, կրնայ ըլլալ որ իրենցմէ մէկն ազատ չըլլայ. եթէ առաջինը հացի կարօտութիւն ունենայ և փոխանակութեան տալիքը զգեստ ըլլայ, որովհետեւ հայն անհրաժեշտ աւելի կարեր է քան զզգեստ, պէտք է որ երկրորդէն զրկուի:

— Անշուշտ. բայց հացի ամենամեծ կարօտութիւն ունեցողին՝ երկրորդն ամենամեծ ծառայութիւն ըրած կ'ըլլայ քիչ մը հաց տալով կամ գնելիք քանի մը ստակ, փոխանակ շատ մը տեսակ զգեստներու: իսկ այն վայրկենէն որ առաջինը կը հաւանի աշխատութիւնը տարու՝ այս է որ կը կարծէ թէ իրեն եղած ծառայութիւնը ազատելով զինքը սովամահ ըլլալէն՝ կ'աժէ հատուցած ժամանակը. ատենազ կրնայ ցաւիլ և տեսնել որ շատ սուղ հատուցեր է. այս բանս արգելք չէ որ սակարկութեամանակ մտածած ըլլայ թէ պահանջուած զինը կ'աժէ այն ընդունելիք ծառայութիւնը և ընդունած ըլլայ պայմանները: Վասն զի ծառայութեանց ամենայն փոխանակութեան մէջ մէկն ինչուան այն կէտը կը հանի որ աւելի կ'ախորժի զրկուիլ բանէ մը քան թէ պահանջուած զինը վճարել. միւսն ինչուան այն կէտը որ աւելի կ'ախորժի այն բանը պահել քան թէ արուածդինն ընդունիլ:

— Սակայն ինձի կ'երեայ, Պ. Տիւրբէ, որ շատ անգամ աժան զին կը պահանջեն ումանք, մինչդեռ այեք վարպետ գնով կ'ուզեն ծախել:

— Կրնայ ըլլալ. նաև կ'ըսեմ որ այս բանս ստէալ կը պատահի, վասն զի կան անխելք մարդիկ. կան ալ որ իրենց շահը չեն զիտեր, և շատելն ալ երեակա-

յական պէտքեր կը ստեղծեն. և սակայն այս բանս արգելք չէ որ վաճառման լըննալէն ետքը հաւասարութիւն ծառայութեանց եղած չըլլայ. առանց այսմ վաճառումն չէր ըլլար: Եթէ ես շաքար կամ ձէթ կը վաճառեմ՝ վասն զի ինձի շահաւոր է ծախելը և լաւագոյն կը համարիմ ստակ վաստըկիլ, ով որ ուրեմն իմ շաքարս կամ ձէթս կը գնէ՝ ինձի ծառայութիւն կ'ընէ, վասն զի փոխադարձ ստակ կու տայ որուն պէտք ունիմ. ինքն ալ ստակէ աւելի իմ շաքարիս և ձէթիս պէտք ունի. ուրեմն ես ալ իրեն ծառայութիւն կ'ընեմ ստակին տեղ զանոնք տալով: Նաև ամենայն ոք ընդունած ծառայութեան աժէքին վըրայ կը վիճի, և երբ կը հաւանին՝ վաճառումը կը կատարուի: Ուրեմն կայ իրաւցնէ փոխանակութիւն ծառայութեանց, և նաև այս ծառայութիւնները կ'աժեն. առանց այսմ, կը կրկնեմ, առանց ծառայութեանց հաւասարութեամբ փոխանակութիւնը տեղի չունենար:

Վաճառքին կամ ստակին քանակը որ փոխանակ մեր ուղածին կու տանք, ըստ զանազան պարագայից՝ զորս պիտի քըննենք, կը փոփոխի. ինչպէս են գնողին կամ ծախողին պէտքը, փոխանակելիք իրաց քանակը, և կամ վաճառքին տեսակը և աշխատութեան դժուարութիւնը: Բայց միշտ՝ երբ վաճառումը կ'ըլլայ, ըսել է թէ հաւանած են, այսինքն երկու կողմն ալ իրենց շահաւոր համարած են: Կրնան յետոյ ցաւիլ տեսնելով որ սուղ գներ են. կարելի է ալ բոլորովին խաբուիլ. բայց բուն սակարկողաց մտաց մէջ ծառայութիւնք հաւասար աժէք ունէին վաճառման ժամանակ:

— Այս բանս ինձի շատ ճշմարիտ կ'երեայ խորհրդածելով, ըսաւ Պէրպրան, բայց ինչուան հիմա մտածած չէի. միշտ կը կարծէի բան մը գնած ատենս թէ ծառայութիւն մը կ'ընեմ ծախողին, առանց մտածելու որ ես ալ իրեն պարտական էի:

— Իսկ ես, ըսաւ Սոֆոն, գործանոցին մէջ գործաւոր մը աշխատցընելու

առնելով, կը կարծէի թէ ես միայն ա-  
ղէկութիւն մը կ'ընեմ այնպիսոյն:

— Ես ալ, ըստ Անդրէաս, կը խոս-  
տովանիմ որ տիրոջն համար աշխատե-  
լով մոքէս ամենին չէի անցուներ թէ  
ինքն ալ իր կողմանէ ինձի ծառայու-  
թիւն մը կ'ընէր. կը տեսնեմ որ պար-  
տական եմ:

— Այս ամեն բանը, բարեկամքդ իմ,  
անկէ առաջ կու գայ որ մենք աղէկ  
չենք ըմբռներ որ և իցէ բան: Եթէ մենք  
մարդկանց հետ վերաբերութիւն ունե-  
նալով, փոփոխակի մեր վիճակը մտա-  
ծէինք, աւելի բարեսիրտ կ'ըլլայինք  
իրարունկատմբ: Ա՛լ չիմունանք ու-  
րեմն որ ամեն զործերնիս մեր նմա-  
նեացն հետ ծառայութեանց փոխանա-  
կութիւն են. եթէ աղէկ յիշելու ըլլար  
այս ճշմարտութիւնս՝ կը տեսնէք թէ  
ինչպէս կը փոխէ ու հաճոյական կ'ընէ  
ձեր վերաբերութիւնները բովանդակ  
աշխարհի հետ, և ապահով եղէք որ  
մեր այսօրուան խօսակցութեան ամե-  
նամեծ արդիւնքը կ'ըլլայ:

— Շնորհակալ ենք, Պ. Տիւբրէ, պի-  
տի չիմունանք, ըսին հանդիսականք՝ ա-  
մենքն ցրուելով:

ՌԱԲԸ

Կը շարունակուի:

### Մ Ա Լ Թ Ք Է

Այս մեծանուն և աշխարհահոչակ  
դօրավարին յաջողամիտ ռազմազիտու-  
թել արդիւնք են Բրուսիացւոց 1866ին  
Աւստրիական պետութեան բանակաց  
վրայ տարած անակնկալ ու արագ յաղ-  
թանակներն: Բայց իր արդէն հռչակա-  
ւոր անունը՝ պատերազմական արուես-  
տին ողի և հանճար մը ընողը՝ վերջին  
Գաղղիական-Բրուսական արիւնահեղ  
պատերազմներովն ու յաղթանակնե-  
րով եղաւ:

Հելմութ կարողոս Բեռնարտ, Մոլթքէ  
պարոնը Մէրլէմպուրի կուէվից քա-  
ղաքը ծնած է 1800ին: Առջի բերանը

Տանիմարքայի ծառայութեան մէջ մըտ-  
նելով, 1822ին սկսաւ Բրուսիոյ ծառա-  
յել. ու քիչ ատենէն ճարտար ու կտրին  
հարիւրապետի մը անուն հանեց. ա-  
նանկ որ շուտով զինուրական աստի-  
ճաններու մէջ յառաջադիմելով, 1835ին  
զրավար եղաւ:

Նոյն աարին Օտմանեան զինուորու-  
թեան նորոգիչ Սոլթան Մահմուտի  
հրաւիրանքը և իր տէրութեան հրամա-  
նաւը արեելքգնաց, տաձկիրանակը նոր  
զինուորական հրահանքներով բարե-  
կարգ ելու համար. նոյն առթով 1839ին  
Ասորուց երկրին պատերազմին մէջ  
մտաւ:

Բրուսիա զառնալով Հենրիկոս իշ-  
խանին անձնապահապետ անուանե-  
ցաւ: Բայց նոյն արքայազուն իշխանին  
վաղահաս մահուամիը չկրցաւ երկար  
ատեն շարունակելիր պաշտամանը մէջ: 1856ին մեծ սպարապետ ու Փրեգերիկ  
Գուլիելմոս իշխանին անձնապահապետ  
կարգեցաւ. 1857ին ալ ընդհանուր տե-  
ղակալ անուանեցաւ:

1859ին Բրուսիա յօժարամիտ ու  
պատրաստ էր 'ի գաշնակցութիւն Աւ-  
տրիոյ, և այն ատենէն ինչուան Հոենո-  
սի ափունքը տանիլ արիւնուոգ պատե-  
րազմի մը արհաւիրքը, եթէ յանձնա-  
ռու ըլլար Աւստրիա այն գաշնակից օգ-  
նականութեանը փոխարէն թոյլ տալ  
Բրուսիոյ Գերմանական գաշնակցութե-  
զինուորական ուժոյն գերազոյն հրամա-  
նաւարն ըլլալ. Բայց Աւստրիա չուզե-  
լով իր Գերմանիոյ մէջ ունեցած նախա-  
գահութիւնը նուազեցընել, միայնակ ու-  
անօգնական մնաց իտալիոյ ու Գաղղիոյ  
դէմ: Այն ատեն Մոլթքէ առիթ ունե-  
ցաւ Աւստրիոյ վերին հրամանաւարու-  
թեան բանակետղին մէջ իբրև պարզ  
հանդիսաւես մը քննել այն պատե-  
րազմին ընթացքը, և գրի վրայ առնուլ.  
և որ ետքը տպագրեցաւ ալ Պատերազմ  
իտալիոյ 'ի 1859 կոչուած:

1864ին երբոր Շլեզվիկ-Հոլշթայնի  
խնդիրը ելաւ, Մոլթքէ ընկերացաւ Փրե-  
գերիկ կարողոս իշխանին՝ Տանիմարքայի  
դէմ զրկուած բանակին հետ: Ինքը